

կիով զարդարուած էր, և միանգամայն ժողովքի տեղ էր, ու հոն կորուչէին տաճարին վերաբերեալ կարգաւորութիւնները. բայց ան տեղը ոչ կըքնանային և ոչ կերակուր կուտէին: Ըստ հինգ կտոր շէնքերէն զատ՝ արևուն տաճարին գաւիթը կային նաև ուրիշ շատ բնակարաններ՝ քուրմերուն ու իրենց ընտանեացը համար: Վարձերը ամէն շաբաթ կարգաւ կը ծառայէին տաճարին. և ան միջոցին մէջ ամենեւին մարդու չէին երևնար, գիշեր ցորեկ հոն փակուած կըկենային. և կնիկ մարդիկ ամենեւին ան կուտունը կամ անոր գաւիթը չէին կրնար մտնել:

Ըստ անուանի կուտան զարդարանքներուն նորութիւնն ու հարստութիւնը այնչափ էր՝ որ պատմիչներէն ոմանք սուտ հանել կըջանան, թէպէտ և սպանիացիք գրեթէ մէկ բերան կը վկայեն իբրև ականատես. վստի կըսեն թէ կուտանը ներսի դին բոլոր զարդարած էր ոսկիէ ու արծրթէ ծառերով, անոնց պտուղներն ալ բոլոր ոսկի արծաթ ու թանկագին գոհարներ էին՝ շատ վարպետութիւն ձեւացած: Ըստ ալ կըսեն թէ կուտանը մէջ անբաւ անհամար գանձ կայ եղեր՝ ընծաներէ ժողովուած, այնչափ որ անոնցմով նոյն կուտանը պէս մէյմըն ալ կրնար շինուիլ կըսեն: Փերուցիք իմացածներուն պէս թէ երկիրնին սպանիացուոց ձեռքը անցեր է, ան գանձերը տարեր ծովը նետեր են:

ՀՆԱՆՈՍՈՒԹԻՒՆ

Ըրամայ դրախտին տեղը:

Սէն տեղ մը չկայ պատմութեան մէջ յիշուած, որուն վրայ այնչափ վէճ՝ այնչափ զանազան կարծիք եղած ըլլայ, ինչպէս Երեմայ վրայ՝ որ է դրախտը. կարծես թէ երջանկու-

թիւնը ինչպէս որ մարդուս մէկ հատիկ փափաքելի վախճանն է, նոյնպէս ալ փափաքելի եղած է իմաստուններուն որ ան երջանկութեան պարտէզին տեղը գտնեն:

Նինքերէն ոմանք դրախտը երկրէս դուրս տեղ մը կարծեցին. ոմանք ալ երկրիս վրայ, բայց բոլորովին անծանօթ տեղ մը. ոմանք ալ եղան որ ըսին թէ Կասպից ծովուն տեղն էր դրախտը: Հնդիկները որ շատ հին աւանդութիւններ ունին, կըսեն թէ իրենց զուարճալի Վաշմիրի դաշտին մէջ է եղեր դրախտը. ուրիշները թէ Սէյլան կղզուոյն մէջ էր. արաբացիք Շադ-իւլ-արէպ ըսուած գետին արևմուտքն էր, կամ երջանիկ Ըրաբիա ըսուած գաւառին մէջ. յոյք և լատինք, Երեկորնական պարտէզները կըկարծէին, որոնց ինչ տեղ ըլլալը՝ իրենք ալ չէին գիտեր. վերջապէս ոմանք ալ Ըսիոյ ամէն կողմը դրախտի գաւառ դնելէն զատ, Բփրիկէի լեռներուն մէջ, Ըմբրիկայի մէջ և ինչուան Եւրոպայի ցուրտ երկիրներուն մէջ դրախտին տեղը փնտռեր են:

Ըստ այլևայլ կարծիքներու պատճառ, շիտակը ըսելով՝ ոչ այնչափ տգիտութիւնն է, որչափ աս կարծիքը՝ թէ ջրհեղեղով դրախտին դիրքը փոխուեցաւ: Բայց աս ըսողները պիտի մտածէին թէ Սովսէս մարգարէն ջրհեղեղէն շատ ետքը աս բաներս պատմելով, դրախտին դիրքն ու գետերը իբրև իր ատենի բան կըստորագրէ, չէ թէ իբրև հին ու անցած գնացած բան մը. և ահա ինչուան հիմայ ալ ան գետերուն անունը Սովսիսի տուած անուններն են: Ըստ զօրաւոր պատճառին վրայ հաստատուած՝ անոնք որ չեն ընդունիր թէ ջրհեղեղը բոլորովին տակնու վրայ ըրած ըլլայ աշխարհքս, դրախտին տեղը գտնելու համար այնպիսի գետ մը կըփնտռեն որ անկէ չորս հատ ուրիշ գետեր ելլեն, որ ոչ երբեք գտեր են. վասն զի պէտք է փնտռել՝ չէ թէ գետ մը, հապա ա-

նանկ տեղ մը՝ ուսկից չորս մեծ գե-
տեր ելլեն :

Ընչափ հին կարծիքներէն ետև
նոր բանասերները աւելի քննելով
բազմատեղով իրեք երևելի կարծիք
հաստատեր են . առջի կարծիքը ան է՝
Թէ դրախտը Ղամասկոսի մօտերը
եղած ըլլայ . երկրորդը՝ Պասրայի քո-
վերը . երրորդը՝ հայաստանի մէջ :
Ըջի կարծիքը որ հաստատեցին Վը-
լէքք , հարտուին և ուրիշ գիտուն-
ներ , շատ տկար է : Երկրորդն որ
է կալվինին , Սորինային , հուետիո-
սին և այլն , շատերուն հաւանական
սեպուած է . մանաւանդ ասոր հա-
մար , որ մէկ կերպով մը կրցեր են
իրենց դրած դրախտին քովը չորս ջուր
ալ ցուցնել . բայց աս ջրերուն եր-
կուքը խիստ բարակ ձիւղեր են , ու
հեռաւոր մեծ գետերէ կուգան , և
հոն մեծ գետի աղբիւր չկայ : Իսկ
երրորդը , որ դրախտը հայաստանի
մէջ կրգնէ , Ռելանտի , Սանսոնի ,
կալմէթի , և մէկ քանի նոր ճամբորդ-
ներու կարծիք է :

Որովհետև դրախտին գլխաւոր նը-
շանը գետերն են , նախ զանոնք փըն-
տուենք : Սք գիրքը աս չորս գետերուն
անունները կրսէ Եփրատ , Տիգրիս , Փի-
սոն և Ղեհոն . առջի երկուքին վրա
մէնքն ալ տարակոյս չունին որ հայաս-
տանի մէջ է . Եփրատը որ տաճկերէն
Սորոս Էջը կըսուի , կարնոյ և Նազ-
կէոյ մօտերէն կըրդէ . Տիգրիս ալ
կորդուաց և հաշտենից գաւառնե-
րէն . դժարութիւնը մէկալ երկուքին
վրայ է : Եթա՝ Փիսոնին համար խիստ
հաւանական կարծիք է Թէ աս գետը
ուրիշ աղագաց մէջ Փասիս ըսուածն
է , որ մեր լեզուով աւելի Ղորոխ կամ
Ղորոխ կըսուի : Ընուանց տարբե-
րութիւնը որ հին ատենի շատ ե-
րևելի տեղերուն վրայ ալ կըգրտ-
նուի , չկրնար տեղ մը տեղէն փոխել .
անանկ օր Թէ որ Եփրատ ալ հայա-
ստանի մէջ ուրիշ անուն ունենար , ա-
նով բաւական չէր որ հայաստանէն
դուրս սեպուի : Հին աշխարհագիրնե-

րը , Պտղոմէոս , Ստրաբոն , Ղիսնե-
սիոս , Պլինիոս , և այլն , կրվկայեն Թէ
Փասիս գետը հայաստանէն կելլէ , և
Եփրատի մօտ է կըսեն անոր աղբե-
րակունքը : Բարձեալ ինչ ընթացք որ
հիները կուտան Փասիսին , Ղորոխն
ալ նոյն ընթացքը ունի . և Թէ որ
Ղորոխ զատ գետ մը ըլլար , ինչպէս
կրնային մոռնալ անիկայ ան աշխար-
հագիրները՝ որ աւելի մանր գետերը
կրչիշեն : Բժուարութիւն մըն ալ աս
կերևնայ , որ Սովսէս Փիսոնին հա-
մար կըսէ Թէ Եփրատ երկրին չորս
դին կըպատէ . բայց շատ հաւանական
է որ Եփրատ կամ բերայեցերէն Խա-
ւիլատ ըսուածը մեր Խաղտիք նա-
հանգն է որ նոյն գետին քովերը կիս-
նայ . իսկ Եփրատի ոսկոյն և պա-
տուական քարերուն համար՝ Սպեր
գաւառին և կողքիսոյ հանքերը կըր-
նան իմացուիլ : Բառնանք հիմա
Ղեհոն գետին :

Ըջ գետը մեր Երասխն է , որուն
օտարագրիք ալ Ըրաքսիս կըսեն . և
ասոր աղբիւրն ալ բարձր հայոց
մէջ է : Ընոր վրայ ալ Ղորոխին պէս
դժուարութի մը կրնայ ելլել . որով-
հետև Սովսէս կըսէ Թէ Եփրով-
պիայի առջեւէն կանցնի Ղեհոնը .
բայց հին հեղինակաց գրուածքնե-
րուն մէջ կըտեսնենք որ Եփրովպիա
կըսուի նաև կողքիսը կամ Խաղ-
տեաց նահանգը :

Ըհա այսպէս առանց մեծամեծ
դժուարութիւններու դրախտին չորս
գետերն ալ հայաստանի մէջ կըգրտ-
նենք , ու կըզմայլնք որ Ըգամայ
ու Ելայի երջանիկ օրերէն ինչուան
աս օրս կըպատմեն իրենց զուարթա-
ցուցած դրախտին փառքը . նոյն երկ-
րին մէջ ընդհանրապէս նոյն յատա-
կը պահեր են՝ ինչպէս որ ՚ի սկզբա-
նէ աշխարհիս ճարտարապետը սահ-
մաներ է . բայց իրենց փոփոխական
ջրերուն պէս՝ ան երկրին բազմն ալ
միշտ փոփոխուեր է :

Ըստուածաշնչէն առնուած մէկ
պատճառն ալ աս է դրախտին հայա-

ստան ըլլալուն, որ Սովսէս կրսէ ա-
նոր համար, թէ արևելքի կողմն է :
Յայտնի բան է թէ արևելեան կողմ
ըսելով կիմանայ՝ կամ իր կեցած տե-
ղին համեմատութեամբը, որ էր Ղրա-
բիոյ անապատը, կամ հրէաստանը
ուր պիտի երթային հրեայք . որն ալ
ըլլայ՝ հայաստան անոր արևելքը կիյ-
նայ : Ինչէ զատ, հայաստան վերի
կիսագնտին մէջտեղուանքը ըլլալով,
գետերով՝ լեռներով՝ ծովերով պա-
տած, շատ յարմար էր աշխարհքիս
առջի գաւառը ըլլալու, և իր սքան-
չելի կիմայէն զատ՝ բոլոր երկրիս ա-
ղէկ հանգամանքներն ունի . ունի
դաշտեր, լեռներ, ծովեր, գետեր, լճեր,
հանքեր, և այլն, ամէնն ալ միջակ
չափով . և ինչուան հրաբուխ ալ ու-
նեցած կերևնայ, ինչպէս որ ըսուած
է՝ : Բայց մենք մէյմը աչուրնիս դար-
ձնենք Սասիս լեռանը վրայ, ինչ
կրտեսնենք անոր ուսը . միթէ երկրորդ
գրախտը չէ՝ Աոյայ տապանը . արդեօք
ինչու համար ատ նաւը աշխարհքիս
վրայ ծփալէն ետև, երկրիս վր իջնալու
ատենը Սասիսին ծայրը հանգչեցաւ :
Շատ բնական էր, որ Աոյ տապանէն
ելածին պէս նորէն իր հայրենի եր-
կիրը, նորէն գրախտին մօտ տեղուան-
քը իջնայ, ու եղած փոփոխութիւնը
տեսնելով՝ զարմանայ թէ ինչ էր ա-
ռաջ և ինչ է հիմա . քիչ ատենէն ալ
նորէն գետինը ծաղկելով՝ առջի վայել-
չութեան մէկ մասը տեսնէ :

Ուր է արդեօք հիմա աս գրախտը .
հայաստանին որ անկիւնը, որ գա-
ւառն է : Բիւրակնեան լեռանց կամ
Պինկէօլ լեռներուն վրայ նայողը շատ
չտարակուսիր անոնց քովերը գնելու
ան փափկութեան տեղը, ինչպէս որ
օտարազգի ճամբորդներ ալ կը-
վկայեն՝ տեսնելով ան երկրին մէջի
բիւրաւոր աղբիւրները, գոյնզգոյն
ծաղկընները, պարարտ բոյսերը և ամե-
նայն գեղեցկութեամբ զարդարուած
բլուրները :

1 Տես օրագրիս 227 երեսը :

Ըս նիւթիս վրայ տեղնիտեղը խօ-
սուած է հայաստանի հնախօսութեը
մէջ . բայց մենք մեր ազգին գրաբառ-
չհասկըցողներուն համար աս համա-
ռօտ տեղեկութիւնը հոս տալով յու-
սանք որ աւելի համարում մըն ալ ա-
ւելցնենք ազգայնոց սրտին մէջ իրենց
հայրենի երկրին վրայ :

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ինչեցասիրութեան :

ՍԵՐ ազգին այլևայլ գովելի կամ
պարսաւելի յատկութիւններուն մէ-
կը սեպուած է ընդհանրապէս աս
բանս, թէ օտար ազգաց բնութեանն
ու սովորութեանը խիստ դիւրաւ կը-
հետեի : Գովելի կամ պարսաւելի
կրսեմ, վասն զի աս յատկութենէն
կրնան առաջ գալ՝ թէ մեծամեծ
օգուտներ, և թէ մեծամեծ փաս-
ներ : Բայց մենք ան կարծիքին ըս-
տուգութեանը կամ անստուգութեը
վրայ, նմանապէս աս յատկութեան
պատճառին և օգուտներուն կամ
փասներուն վրայ ուրիշ անգամ եր-
կայն բարակ խօսիլը հարկ սեպելով,
հոս կը համարինք թէ մեր ազգը ի-
րաւցընէ ունի աս ուրիշներուն հե-
տևելու յատկութիւնը . ուստի կու-
զենք յորդորել որոնոյն յատկութիւնը
մասնաւոր ջանքով բանեցընէ հիմա
եւրոպացւոց մէկ հատիկ գովելի և
փափաքելի բնաւորութեանը հետևե-
լու, որ է ընթերցասիրութիւն և ու-
սումնասիրութիւն, քի գիրք կարդա-
լու և խելք սորվելու մասնաւոր ջանք
ու փափաք : Ըլանց ասոր՝ եւրոպա-
ցւոց սովորութիւններուն հետևիլը
այնչափ անօգուտ, մանաւանդ թէ
այնչափ փաստակար կրսեպեմ ասիա-
ցւոց, և մասնաւորապէս մեր ազգին,
որ կը համարձակիմ ըսել թէ անով
մեր ազգը կրնայ նմանցուիլ այնպիսի
ճամբորդի մը որ գիշեր ատեն իր չը-
գիտցած երկրին մէջ հեռուէն մեծա-